

քառասնամեայ զինադուլին Պարսից կողմէն խզումն իրազէս անոր վախճանէն, ըստ այսմ նաեւ Մեծին Կոստանդիանոսի մահէն, մի քանի տարի առաջ տեղի ունեցաւ եւ թէ միայն ճեղուտի կայսեր Տիւնիզիկոս վիճակն արգիլելէ չուզմայեցինբըը Պարսից դէմ պատերազմ հրատարակելէ, կարելի է հռովմէական պատմութենէն իսկ ապացուցանել¹: Իսկ Բիւզանդաբանի ցուցմանց համեմատ խոսրով Բ. ին գահակալութենէն մի քանի տարի ետքն էր որ Պարսիկէ բայց վրայ յարձակեցան: — Ասիկա կը ստուգուի ուրիշ հաշիւով մըն ալ: Խոսրով Կոստակէն մինչեւ վերջին Արաաշէս Լայոց թագաւորներուն իշխանութեանց տարիները գումարելով՝ կը ստանանք 112 տարի: Բայց անկախ պատճառներով ապացուցուած է որ Արաաշէս համար խորհեացոյն (եւ այժմու ձեւին համեմատ նաեւ Բիւզանդաբանին) տուած 30 տարի² չափազանց երկար է եւ յամենայն դէպս հարկ է զայն 17ի ինցնել³: Այս միակ փոփոխութեամբ վերոնշանակեալ համագումարն 99 տարուան կ'իջնայ, զոր հանելով 428էն⁴ կամ 320էն⁵, կը ստանանք 330 իբրեւ մտաւոր թուական Տրդատի մահուան: Աւանդութիւնը վերջանէն 15 տարուան կաթողիկոսութիւն կ'ընծայե՞. բայց քանի որ ըստ խորհեացոյն վերջանէս մեռած է Տիրանի երրորդ տարին, այսպէս՝ մեր հաշուով 342ին⁷, ուրեմն 12 տարի միայն պաշտօնավարած կրնայ ըլլալ՝ այսինքն՝ հարկ է իր տարիներէն 3 տարի զեղել⁸. Բայց ճիշդ միեւնոյն թուով տարիներ ալ հարկ տեսնել Տրդատի իշխանութենէն զեղելու, որովհետեւ մեր հաշուով Տրդատ 278ին գահակալած էւ 330/1ին մեռած ըլլալով՝ 53 տարի իշխած կ'ըլլայ եւ ոչ թէ 55 կամ 56 տարի: Ուստի երկու շարքերէն իւրաքանչիւրին մէջ հարկ եղած թիւթեւ փոփոխութիւնները ճշդիւ իրարու կը համապատասխանեն:

Մեր հետազոտութեան եզրակացութիւններն ամփոփելով, իբրեւ ամենահաւանական թուականներ Մեծին Տրդատի կենաց պարագաներուն համար՝ կը գտնենք հետեւեալները.

- 251 Մեծին Խորովու պատմութիւն.
- 252 կամ 253 Տրդատի փախուստն ի Յոյն.
- 278 Տրդատի գահակալութիւնը.
- 291 Լայոց դարձին սկիզբը.
- 294 Գրիգորի ձեռնադրութիւնն ի Կեսարիա.
- 295 Ներսէսի արշաւանքն ի Լայոս.
- 297 քառասնամեայ զինադուլին կըքուումը.
- 315 Տրդատայ եւ Գրիգորի այցելութիւնն առ Կոստանդիանոս,
- 324 Արտաակէս կը յաջողէ իր հորը.
- 328 (թերեւ) Գրիգոր Լուսաւորընն մահը.
- 331 Մեծին Տրդատայ մահը:

Մտաւա: ԵՂՈՍ Ս. ՊԷՆՍՈՒԵՆՍ



ՀՌՈՎՄԵՆՈՒԹՅՈՒՆ ՀՅՍՏՍՏՈՒՆ ԵՎ ՀՌՈՎՄԵՆՈՒՆ ՍՍՏՐԵՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Գ-Ձ ԳԱՐԵՐՈՒՆ

(ԱԵՆԷ)

Ստորագնեւու երկիրներուն մէջ ալ հռովմայեցի գնդերու կայան չկար. Notitia յի լուսութիւնը եւ Պրոկոպի¹ որոշ վկայութիւնը ասոր վրայ տարակոյս չեն թողուր: Կայսերք բաւական կը համարէին Պարսկաստանի սահմանաց պաշտպանութեան հոգը ստորագնեւու եւ անոնց մարտիկներուն թողուլ: Բուն իսկ պարսիկ սահմանին վրայ գտնուող Մարտիրոպոլիսն իսկ դեռ Անաստասիոս կայսեր կառավարութեան ժամանակ հռովմայեցի պահակազորը չուներ²: Բարբարոսներու ընդհատ ընդհատ յարձակումները ստիպուած էին ստորագնեւու վանել, իսկ պատերազմի պարագային օգնական զօրք տալ եւ անոնցմով հռովմէական բանակին միանալ³: Սակայն հաստատուն, հռովմէական բանակին վերաբերող զօրագունդեր ալ կային, որոնք իբրեւ կամաւոր կամ իբրեւ վարձական

¹ Smiths Diet. Chr. Biogr. I, p. 632. Rawlinson, III, p. 318, նաեւ 36, 39:
² Բի. Մ. Փաւս. Գ. Ի. (էջ 139), ԵՄ. (էջ 165):
³ ՀԱ. 1909, էջ 200-201, § 19: Չամբան անգամ (Ա. 750) ինքզինք ստիպուած կը գնան Արաաշ Բ. ին 18 տարի միայն առուել:
⁴ Smiths Diet. Gr. Rom. Biogr. I, p. 365b.
⁵ Գարագաշեան, Գ. էջ 190, § 3:
⁶ Նոր. Գ. Ժա. էջ 419:
⁷ Գարագաշեան (Գ. էջ 20, § 15) թէ Տիրանայ եւ թէ Յուսիկի գահակալութիւնները կը դնէ միեւնոյն 343 թուականին:
⁸ Եւ ոչ թէ 7 տարի զեւտղել: Ինչպես կ'ընէ Մ. Ա. Օ. (ՀԱ. 1909, էջ 199, § 13), որ չափազանց կրճատուած մըն է:

¹ Պրոկոպ. անդ. «Հռովմէական օգնական զօրք ոչ Լայոց թագաւորն ուներ եւ ոչ ստորագնեւ. պատերազմ. կան իբրեք անոնք ինքեին կը վճարէին»:
² Պրոկոպ. Ասան շին. Գ. 2 (249):
³ Օրինակներ կու տայ Ամմ. ԻԱ. 8. 7. եւ չնայ:

սասորայաներու երկիրներու մէջէն այնպէս կը զինուորագրուէին, ինչպէս որ այլ բարբարոս ժողովուրդներէն սովորութիւն էր զինուոր առնուիլ: Այսպէս Notitia յի մէջ իբրեւ Արեւելեան զօրաց Մագիստրոսին անմիջական հրամանին տակ կը յիշուին կեղծ-կոմսականք (Pseudocomitatenses)¹ եւ անդրտիրիսեան երկու հայկական իւզ-դաններ, անուանակոչութիւն մը՝ որով կրնանք հասկնալ միայն անդրտիրիսեան գաւառներէն՝ այսինքն սահմանակից հայ սասորայութիւններէն առնուած զնդերը²: Կը յիշատակուին գարձեալ՝ հեծեալ ազէ զինաւոր Կորդուէացիք (equites sagittarii Cordueni)³ Արեւմտեան զօրաց Մագիստրոսին հրամանին ներքեւ³, եւ թեւ ժո. Փլաւելեան Կորդուէացիք (ala XV Flavia Cordenorum) եւ վաշտ ժո. Վաղերեան Ծաւղէից (cohors XIV Valeria Zabdenorum) Միջագետքի Դուբոսին հրամանին ներքեւ⁴, թէպէտ եւ Կորդիք եւ Ծաւղէք շատոնց կորուսած եւ Պարսից ձեռքն անցած էին: Պէտք է միտ զնել, որ զնդերու հին տեսակներուն պահուելու չի նշանակեր թէ փոխանակուած ժամանակներուն ալ զինուորները նոյն գաւառներէն առնուած ըլլան:

Յեղեկութիւն չունիք թէ ինչպէս էր սասորայութեանց մէջ իրաւական դրութիւնն: Կ'երկայթ թէ սասորայները բնիկ իրաւանց ու սփորութեանց համեմատ կը կառավարէին: Այս պատճառաւ ալ կարծելու չէ թէ հռոմէացի բարձր պաշտօնատարներու՝ զ. օր. Արեւելից Կոմսին եւ անկէ ալ Արեւտորեան վերահացուին կը բողբուէր իբրեւ բարձրագոյն ստեաններու: Ասոնց բողբը ներկայացնելու որեւէ կերպական եւ նիւթական հիմ չկար: Բողբը կամ ինդիքը մ'առ առաւելն կայսեր կրնար ուղղուիլ, եւ այսպիսի բողբի մը զէպք է վերը յիշուած պատասխանագրին դէպքը: Հռոմէական բարձրագոյն ստեաններուն միջամուկ չըլլալուն մէկ ապացոյցն ալ այն է, որ Հայաստանի եւ սասորայութեանց մէջ ազգային իրաւունքը՝

որ իւր ամուսնական եւ ժառանգական իրաւունքովն այնպէս կը խոտորէր հռոմէականէն, կրցաւ մինչեւ Յուլիանի անուան կայսրու ձեռքով: Եթէ Յուստինիան I, 5 C. J. de temp. et repar. appel. 7. 63ին մէջ (529) նաեւ «Հայոց եւ ազգաց», կայսերական աքըռնիք բողբել կրնալուն վրայ կը խոսի, ապա հռոմէական այս նորուան մին է, որ կայս ունի այն բարենորոգումներուն հետ, որոնց վրայ վարը պիտի խօսինք:

Արչայն ստեան որ ազգային թագաւորութիւնը Հայաստանի մէջ իւր դոյութիւնը պահեց, սասորայաների՝ հակառակ իրենց Հռոմէացի կախում ունենալուն, յառաջուան պէս իրենք զիրենք իբրեւ Հայ եւ իբրեւ աւատնկատած են Արշակունեաց, որոնց իբր այսպիսի՝ հաւատարմութիւն եւ պատերազմի ստեան օգնել պարտական էին, եւ կ'երեւալ թէ այս սերմանման եւ ստով յառաջ եկած կրկնակի յարաբերութեան Հռոմէացիքն այնչափ կարեւորութիւն տուած չեն, քանի որ Հայաստան՝ գէթ տեսականապէս Հռոմէն պաշտպանուած տեղութիւն կը նկատուէր եւ ըստ այժմ նոյն յարաբերութեամբ հռոմէական եւ ըստ այժմ վտանգեալ չէին երեւար: Այսպէսով հռոմէացի սասորայաները շատ անգամ գործնականապէս մասնակից եղած են այն ներքին ու արտաքին պատերազմներուն, որոնք տեսած է Հայաստան՝ մասնաւոր Յովնանեան խաղաղութիւնն ետքը: Հայ տեղեկութեանց մէջ յաճախ կը հանդիպենք Ծոփաց աշխարհի եւ Ըսահունեաց Ծոփաց իշխաններուն, որոնք մերթ յարձակում գործող պարսիկ զօրաց զէմ կ'ելլեն, մերթ հաւատարմի մնալով Հայոց օրինակով թագաւորին եւ անոր երկիրն, Պարսից կողմն անցնող մեծամեծներուն եւ անոնց կողմանէ պարսկական օգնութեամբ դրուած գահու հետամուտներուն զէմ կը կուրին՝ Հայոց թագաւորին թիւն ու թիկունք եղած⁵: Այս յարաբերութիւնները գաղղիցեան հռոմէական Մեծ Հայոց մէջէն թագաւորութեան բարձուելով: Երբ ետքէն Պարսկահայք ծանր պատերազմներով պարսկական լուծէն ազատիլ փորձեցին, ի զուր հռոմէական սասորայաներուն օգնութեան դիմեցին: Ասոնք, ինչպէս նաեւ կայսրները անոնց ի նպաստ ամէն միջամուտութիւն մտրեցին⁶:

Սասորայաներու զիրքն էական փոփոխութիւն կրեց ջննոն կայսեր ժամանակ: Սասորայ-

¹ Այս գուշակներն նկատմամբ տես Gotthofredus I. 18 C. Th. de re milit. 7. 1. Kuhn, städt. und bürg. Verf. d. Römer I, 135:
² Not. dign. Or. VII 58, Boecking, Not. I, 203
 Վազեօ օրինակին հետեւելով՝ այս սուգօրէիքի-տանիքը հռոմէական տեսակետ տարբերութեամբ կ'ուզէ համարել, բայց սասորայութիւնները — է բաց առեալ Ծոփքը — Հռոմէացիաց համար յայնչիս Տեղիքի էին:
³ Not. dign. Oec. VI. 83. VII. 209.
⁴ Not. dign. Or. XXXVI, 34. 36.

⁵ Փաւստոս Դ. իր.
⁶ Գ. Փարս. Գ. Ի. 107. 108. 109. 110.

ները՝ Արեւելեան զօրաց Մագիստրոսին՝ իղզոսի օրինակին հետեւելով, Աստորայ մէջ երեւան եկող Ղեւոնդիոս հակառակածու կայսեր կողմն անցան¹, Ձեռնն 488ին ապտամբութիւնը յաշ- թանակաւ ընկճելէ ետքը՝ սատրապներու հետ ալ հաշիւ տեսաւ: Թէեւ սատրապութիւնները չէնջրուց, բայց մինչև նոյն ժամանակ պաշտօնի գլուխ գտնուողներն իրենց պաշտօնէն վար առաւ, տիրող ցեղերը յաջորդութեան իրաւ, ունքէն զրկեց, եւ որոշեց, որ սատրապներն այնուհետեւ ամէն անգամ ըստ կամս կայսրմէ պիտի անուանուին²: Ծառանգականութեան հետ միաստանակ ջնջուեցաւ ցկեանս սատրապու- թիւնը, որովհետեւ սատրապները պաշտօնի կու- չելու ժամանակն ալ՝ այնուհետեւ միայն կայսրմէ կախում ունեցաւ: Ձեռնն նախկին յարաբերու- թեան մէջ պահեց միայն Բալասոյիսն՝ որուն նախարարը ճանապարհ մասնակցած չէր ապ- տամբութեան³, Թեպէտ եւ սատրապները այ- նուհետեւ ալ կայսրը կ'ընտրէր գլխաւորարար տեղւոյն նշանաւոր անձինքներէն եւ նախկին տիրող ցեղերէն եւ սատրապութեանց կազմա- կերպութիւնը մեծ փոփոխութիւն մը չկրեց, ի մասնաւորի հռովմայեցի գեղերը հիմայ ալ մնայուն կերպով հոն չհաստատուեցան եւ սահ- մաններու պաշտպանութիւնն ալ յառաջուն ակն անոց սեպհական բաժին մնաց⁴, այսու- հանդերձ սատրապներու գիրքն ու նշանակու- թիւնը ալ յառաջունը չէր: Իրենց ժառան- գական իշխանութեան պատուէն մերկացուած՝ թէեւ հռովմայեցի պաշտօնաւէրներ չէին, բայց այնուհետեւ լոկ կայսեր շնորհքէն կա- խում ունեցող՝ իրենց յանձնուած երկիր- ներուն վերակացուններն ու կառավարիչներն էին: Սատրապութիւններն այս ձեւին տակ մնացին տակաւին գրեթէ կէս դարու ըստի՝ 488—536:

¹ Այս ապտամբութեան նկատմամբ, զոր Ձերթնա կայսրահին՝ Լեւոն Առաջինը այրին եւ Ձեռնից զբռանը սագրեց, անս Մաազազա ԺԵ. 387 է.է. Թեոփանէս 127 է.է.՝ Պրոկոպ. Վասն շին. Գ. 1 (247):

² Պրոկոպ. անդ: Կակ մէկը ամէնքը պաշտօնանց ընելով՝ այլ եւս չէր ուզուց որ իրենց գաւառներուն ժառան- գական իրաւարար տիրանան, այլ սահմանեց որ այնուհետեւ կայսեր հանձնի եղալը յաջորդ ըլլալ սատրապութեան պատուոյն:

³ Պրոկոպ. անդ:

⁴ Պրոկոպ. անդ: ԿԵ. ոչ իսկ սատրապներուն հռով- մայեցի գինուար տրուեցաւ, այլ հոյ գինուարներ ըստ հին սովորութեան:

Գ.
Յուստինիանոս Բարեկրօնաւէրը:
Ջրնուորական կազմակերպութիւն՝ Հայաստանի մէջ: Հակակառ շորս գաւառներն ըստ 31 հրովարտակի: Կու- սակալնեոս՝ իրբւ գերագոյն ատանս՝ բողոք ընդու- նելու իրաւատութիւնը: Հրովարտակ 23: Հրովարտակ 21:

Երբ Յուստինիան 528 Օգոստոս 1ին արեւելեան Յռովմեական պետութեան միահե- ճան իշխանութեան գահը բարձրացաւ¹, 522էն ի վեր սկսեալ փոփոխ բախտով Պարսկաստանի դէմ՝ մղուող պատերազմը տակաւին կը շարու- նակուէր: Հայաստանի մէջ վերջերս կրուած պարտութիւն մը եւ Պարսից մինչև Պեմտոս² յառաջնադարումը՝ համոզեցին զկայսրը, որ ձեռք առնուած զինուորական միջոցներն ան- բաւական են, որով գահ ելլելուն պէս՝ այնպիսի կարգադրութիւններու ձեռնարկեց, որոնք վտանգուած սահմաններն առաւել ապահովու- թեամբ պիտի պաշտպանէին: Կայսրն որոշեց ան- կան զինուորական կազմակերպութիւն մը տալ ի մասնաւորի այս վտանգեալ երկիրներուն եւ հաստատեց այս երկիրներուն համար նոր ինքն- ուրոյն զօրաց Մագիստրոսի մը պաշտօնը՝ առ- ունց վերցնելու արեւելից Մագիստրոսը, որ մինչև նոյն ատեն գոյութութիւն ունէր արդէն: Եւ այս գործարարեցաւ արդէն շատ անգամ յի- շտակուած յաջորդ կարգադրութեամբ՝ (L. 5 C. J. de off. mag. mil. 1. 29).

Նըքնակալ Յուստինիանոս՝ Ա. Ձեռնայ ատն անուանույ զօրապետի վասն Հայաստանի, Պողեմոնեան Պեմտոսի եւ ազգաց:

Երբ Աստուծոյ կամօքը Հռովմեական պե- տութիւնը մեզի յանձնուեցաւ՝ անկուութեամբ եւ զգուշաւոր փութով ըննեցիք ու տեսաք որ պէտք է Հայաստանի, Պողեմոնեան Պեմտոսի եւ ազգաց ալ մեր այս օրէն- չքովը՝ զօրաց յատուկ զօրապետ մը հաստատել եւ վստահ թէ քու մեծութիւնդ, որ մեծապէս սիրելի է մեզի իւր նախկին գործերովք, յարմար է այդպիսի պատուոյ, առ այդ ընտրեցիք, եւ ինչ ինչ գաւառներ, այսինքն Մեծ Հայք, որ ներքին ալ կը կուռի, եւ ազգացը (այս- անքն ընձիտ եւն տես էջ 45) եւ Առաջին եւ Երկրորդ Հայք եւ Պողեմոնեան Պեմտոսը յանձնեցիք քու խնամոցդ անոնց գուցեքորովն ի միասին եւ ըլլորովին վերցուցիք

¹ 527 Ապրիլ մէկ սկսեալ գահակցեց եւ Յուստի- նոսի, ինչպէս ինքը կ'ըսէ 47 հրովարտակին ա. գլխոյն մէջ:

² Այս պատերազմին նկատմամբ տես Պրոկոպ. Վասն Պարսկ. պարզ. Ա. 10 է.է.՝ Nölderke, Aufsätze 110 է.է.:

Հայաստանի կռուքը, եւ քու իշխանութեանը սակ կը դնենք ոչ միայն մեր այս հրովարտական նոր կազմուած երկիրներէն առնուելիք զինուորները, այլ եւ այժմեան եւ արեւելեան եւ նոյլ բանակներէն սահմանուած զինուորները եւն¹ 1:

Նոր վերին հրամանատարին՝ որուն պաշտօնական տիտղոսն էր Մագիստրոս զօրաց Հայաստանի եւ Պոլիմոնեան Պոնտոսի եւ ազգաց (Magister militum per Armeniam et Pontum Polemoniacum et gentes), իբրեւ իշխանութեան վիճակ յանձնուեցան ըստ այսմ ոչ միայն յառաջ Հայաստանի Գուբարին նեմակայ գաւառները, այլ եւ Մեծ Հայաստան եւ ստորապոլիմոնեանը, անպէս որ բոլոր այս երկիրներն այնուհետեւ մէկ զինուորական շրջանակ կազմեցին: Եւստինիան այս պաշտօնին ընտրած անձին մէջ ալ յաջողութիւն ունեցաւ: Այս պաշտօնին կըռուեցաւ Ջեւաթ², որ բնդեպարի պէս արքունի թիկնապահաց գունդէն յառաջ եկած, պարսկական պատերազմի մէջ նշանաւոր հանդիսացած էր եւ Քեոզդարի քրոջը հետ ամուսնանալով՝ կայսեր ինամի եղած³: Իրեն յանձնուեցաւ նորակազմ բանակ մը, որ բազկացած էր մասամբ նոր գունդերէ, մասամբ Արեւելից զօրաց Մագիստրոսէն առնուած շատ մը լեգէոններէ եւ թիկնապահաց գունդերէ⁴: Գլխաւոր կայանն էր լաւ ամրացուած Քեոզգուպոլիս. կայսրը թող սուսաւ, որ գիւտարի (scrinarii) կազմուի երկրին ծանօթ Հայերէ⁵: Չօրաց նոր Մագիստրոսի ներքեւ հրամանատար կարգուած էին ըստ սովորականին շատ մը Գուբսեր. մէկը Մեծ Հայոց մէջ Արտաղեսոն քնակութիւն հաստատած էր, ստորապոլիմոնեանց մէջ երկու նոր անուանուած Գուբսեր, մէկը Մարտիրոսպոլսոյ մէջ, միւսը նոր ամրացուած Աիթառաիճի

մէջ¹, Ընդհակառակն կ'երեւայ թէ Հայաստանի նախկին Գուբսն եւ անոր ազդեցիկ դիրքը բարձրուած էին, ինչու որ զօրաց նոր Մագիստրոսն անոր տեղը բռնելու սահմանուած էր: Նոյնպէս նաեւ զազդեցան ստորապոլիմոնեան հրամանատար ըլլալէ, եւ այնուհետեւ քիչ ժամանակ եւս մնացին իրենց պաշտօնին մէջ իբրեւ քաղաքական կառավարիչ:

Զինուորական այս կազմակերպութեան հետ կառարուած պիտի ըլլայ նաեւ Մեծ Հայոց կերպական գաւառի մը ձեւ ընդունիլը: Եւստինիան Հայաստանի զօրաց Մագիստրոսին յանձնուած գաւառներուն կորգը կը դասէ Մեծ Հայաստանն ալ, եւ անկարելի է, որ կորենար վերցրուցած ըլլալ Հայաստանի մինչեւ նոյն ժամանակ պաշտօնավարող կռուսին պաշտօնը, եթէ միաժամանակ Հայաստանի համար կուսակալն մը գլխաւորութեան ներքեւ քաղաքական վարչութիւն մը սուսած չլլար: Վասն զի 535ին հրատարակուած 8րդ արքունի հրովարտական կցուած Notitia-ի մէջ նշանակուած է հնչապատական գաւառներու սակ նաեւ Ἀρμενία μετ'άλλη (Մեծ Հայաստան) նախագահով մը իբր կուսակալ², եւ մնջ ամէն իրաւունք ունիլք այս կազմակերպութիւնը I. 5. C. J. 1. 29ով արուած համարելու: Այս օրէնքը թէպէտ մեզի առանց թուականի հասած է, բայց ներածութեան — cum Romanum nobis sit imperium delatum (= երբ Հռովմական պետութիւնը մեզ յանձնուեցաւ) — բառերը մեզից ցոյց կու տան, թէ՛ եթէ ոչ արդէն 528ին, յամենայն դեպս Եւստինիանու կառավարութեան սուսջին տարին հրատարակուած է, եւ այս ժամանակամիջոցը բացորոշ ընդունուած է Մաղաղաս եւ Քեոզիան ժամանակագիրներէն՝ որոնցմէ առաջինը յայտնապէս առջեւն ունեցած է այս օրինաց բնագիրը³:

Երբ Պարսից խորով արբային հետ 533ին Հռովմայեցիք իրենց համար անպատուարեր խաղաղութիւն ըրին⁴, Եւստինիան՝ մինչ իր զօրքերը արեւմուտքի մէջ գոծակառն տերութեան վրայ յարձակելու կը պատրաստուէին, հսովմեպան պետութեան արեւելեան մասին մէջ տիրող հանգարտութենէն օգտուեցաւ՝ Տոն

1 Պրոկոպ. ալ (Վասն շին. Գ. 1. 246) կը յիշէ Հայաստանի կռուսին բարձունք ոչ զօրաց նոր Մագիստրոսին հաստատութիւնը:
 2 Այս անունը մերթ Տիւտաս (Պրոկոպ. Վասն Պարս. պորք. Ա. 12. 15. Բ. 3), մերթ Դիւտաս (Պրոկոպ. Վասն շին. Գ. 6. Թեոփանէս 175), մերթ Տիւտաս (Մաղաղաս ժ.Ը. 428) կը գրուի: 22դ հրովարտական յառաջըստն ունի Դիւտաս. Ինչ ինչ Անտաղոսց մէջ կոչ նաեւ Տիւտաս Աւել: Այսպէս նաեւ հրովարտալը:
 3 Մաղաղաս ժ.Ը. 430. Պրոկոպ Historia arcana 9 (59) կը կոչուէր Ափսիսոս:
 4 Մաղաղաս անդ — «Թագաւորը զօրավարին զնուտարին սուսաւ. երկու նախագահութիւններէ եւ արեւելեան: Եւստինիան» 42րդ գունդ արեւելեան զօրավարէն, յ
 5 Մաղաղաս, անդ:

1 Պրոկոպ. Վասն շին. Գ. 2 (248). Գ. 3 (251. 252).
 2 Novelle 6. Not. § 23.
 3 Մաղաղաս, Թեոփանէս անդ:
 4 Պրոկոպ. Վասն Պարսկ. պորք. Ա. 22 (113) բացայայտ խաղաղութեան կնքումը կը զնէ Եւստինիանու թագաւորութեան վերջերս տարին: Ranko, Weltgesch. IV. 2. 42 սխալմամբ 531ին կը զնէ:



մը քաղաքներէն. ասով տեղը եկաւ ինչ որ Ա. Հայոց տուած էր: Գլխաւոր քաղաքը մնաց յառաջուան պէս Սերաստիա. եւ կուսակաշն ալ պահեց նախագահի (Praeses) աստիճանն եւ դիրք¹.

3. Գ. Հայքն էր Տին Բ. Հայք՝ Մելիտինէ գլխաւոր քաղաքով, անդրփոխ տարածութեամբ: Բայց իրեւ կուսակալ դրուեցաւ մինչեւ նոյն աստեղուան նախագահի տեղ, Յուստինիանեան կոմս մը Գերամեծարութեան աստիճանաւ²: Միւս երեք կուսակալներուն հաստակ՝ ասոր յանձնուեցաւ քաղաքական վարչութեան հետ զինուորականն ալ, ապացոյց մը, թէ կայսրն որպիսի կարեւորութիւն ընծայած էր Ճիշդ այս տեղւոյն³:

4. Գ. Հայքը կազմեցին սատրապութեանց, ազգաց երկիրները, սոր յառաջ գաւառային կազմակերպութիւն չունէին, այլ իրենց մէջ կը բովանդակէին պէսպէս օտար ազգեր — եւ սատրապներէ կը կառավարուէին, — ծանօթ նոր գաւառի մը միացուելով ու կազմակերպուելով, եւ այն շէ իւրպատոտի աստիճանաւ նախագահի մը ներքեւ իրեւ կուսակալ: «Նոյն գաւառը զրինք վարչութեան մը տակ, որ քաղաքային կազմակերպութիւն ունի — այս գաւառը ստորագաւ վարչութիւն ունեցողներուն կարգէն է, ըստ որում զայն հիւ պատասկան գաւառ ըրինք⁴»:

Գլխաւոր քաղաքները մնացին, երկու Դոքսերուն իբր կայան յիշատակուած Մարտիրոսոյ լիտան եւ Կիթառի ճը:

Հռովմէական քաղաքային վարչութեան հաստատութեան՝ սատրապներու գոյութիւնն անմիասնական էր. ասոնք կորսնցոյցին իրենց պաշտօններն ու աստիճաններն⁵, եւ այսու արեւելեան հռովմէական պետութեան մէջն անհետ եղաւ անելի քան երկուհարիւր տարիէ ի վեր իւր գոյութիւնը պահպանած կարեւոր տեղական եզականութիւն մը: Ինչ ինչ սատրապութեանց անունները սակայն տակաւին տեւեցին իրենց քաղաքական ջնջումէն ետքն ալ. ասոնք իրեւ գաւառներու անուն երկար ատեն գործածութեան մէջ մնացին եւ զեռ եւս յետագոյն

ժամանակներու մէջ կը գտնուին եկեղեցական թեմերու եւ այլ գաւառական ցուցակներու մէջ¹:

Հայաստանի նորոգ կազմակերպութիւնը միայն քաղաքական նշանակութիւն ունի՝ ոչ թէ եկեղեցական. մետրապոլիտանն է թեմական յարաբերութեանց մէջ՝ կայսեր բացառական կամաց համաձայն ամենեւին փոփոխութիւն պիտի չմտցուէր, մանաւանդ թէ ամենայն ինչ Տին վիճակին մէջ պիտի մնար. այս յարաբերութեանց վըջ պետելի մանրամասն խօսիլը մեր նպատակէն դուրս կը համարինք²:

Գաւառներու կերպարանափոխութեան հետ՝ իրաւական դրութեան եւ ի մասնաւորի աստիճանաբար ատենակ ատենան բողոքելու Յուստինեան ինչ ինչ բարենորոգումները մերձուսա յարաբերութիւն ունին. Գաւառական կուսակալացիներէ սովորական գաւառուորաց (iudices ordinarii) վճիռներուն դէմ բողոքը՝ սովորաբար կ'ըլլուէր ամենէն մերձաւոր բարձրագորգ փոխանորդներու (Vicarii) կամ ուրիշ գերամեծար գաւառուորաց (iudices spectabiles)³ բաւական որ բացառաբար Պրետորաց վերականգնուին ձեռնհասութիւնը (competence) միջամուխ չըլլար⁴: Գերամեծայնեան գաւառավճիռներուն դէմ, որոնք յանուն կայսեր (sacra vice) կը արուէին, բողոք կ'ըլլար միայն ուղղակի կայսեր: Բայց արդէն թեոզոս Բ. եւ Վաղենտիան իրենց արեւելեան հռովմէական պետութեան մասին համար 440ին տուած օրէնքին մէջ, L. 32 C. d. de appell. 7. 62⁴, գերամեծար գաւառուորաց դէմ եղած բողոքն առաքած էին Արեւ. Պրետորաց վերականգնուէն եւ Պաշտօնական գանձագահէն (Quaestor sacri palatii) կազմուած միայն մասնաժողովի մը, որ ըստ իմիջ իրեւ վերին արքունի ատենակ վճիռ կու տար: Երկարօրինանս ամեն կերպով ջանաց այս ատենը կարեելի եղածին չափ կերպաւորել մեծ գաւառուոր համար, զայն ընչին ինդիքներէ ազատել եւ դատի դիմողներուն ժամանակ, յոյժով թիւն եւ Եսայի խնայելու հաս-

1 Partheyի քով (Hierocles, էջ 80) գտնուած թեմերու ցանկը, որ լեւոն իմաստոյն ժամանակէն է, կը յիշ 2-րորորդ Հայոց մէջ՝ Թովքը, Հանկիթը, Բաւլահոփան ու Հալաքանքը:

2 Nov. 31. c. 2. § 1. Նման է Պափլագանիոյ համար Nov. 29. c. 1.

3 Bethmann-Hollweg, Röm. Civilprozess III. 56 ff.

4 440 թուականը P. Krüger հեռեւցուցած է L. 2. C. J. 7. 63 եւ L. 1. C. J. 3. 4. Իրարու հետ համեմատելով:

1 Nov. 31. c. 1. § 1. Nov. 8. Not. § 43.

2 Nov. 31. c. 1. § 2. ըստ c. 2ի թուեմոս անուանուեցաւ Եուստ. Կոմս: ըստ Nov. 8. Notit. § 22ի նախկին նախագահը լով հիւ պատի աստիճան ունիէր:

3 Nov. 31. c. 3.

4 Nov. 31. c. 1. § 3.

5 «Թագաւորը պէտք անտաւ սատրապներն անկէ փրցնելու»:

մար¹ իրաւական գործը գաւառներու մէջ մինչեւ ցայժմ եղածէն աւելի ապակենդրոնացնելու Իւր 24, 25, 26 եւ 27րդ հրովարտանքերովը 535 ասորն սկսած բարեկարգութիւնները, բաց ի թրակիայէն, ամենէն աւելի կը հայէին Ասիական թեմէն Պիտիդիան (հրով. 24) եւ Լիկաոնիան (հրով. 25) գաւառներուն, եւ Արեւելեան թեմէն² Իսաւրիան (հրով. 27) գաւառին: Երկու ամիս ետքը Հանուեցան 28 եւ 29րդ հրովարտանքերը Պոնտոս թեմին վերաբերող Հեղեոնպոնոսոս եւ Պափղաքոնիան գաւառներուն համար³: 535էն ետքը արուած օրէքները վարք պիտի յիշատակուին: Արգ նորակազմ գաւառաց վրայ զրուած կուսակալներուն իրենց նշանակութեան (մէկ քանիները, ինչպէս վերեւ յիշատակուեցաւ, իրենց անձին վրայ կը միացնէին քաղաքական եւ զինուորական վարչութիւն)⁴ համաքառաստանող արտաքին երեւոյթ մը սալու համար՝ կայսրն անոնց շնորհեց Պրետոր, Փոփոհիւպատ, Կոմէս կամ Չափաւորող (Moderator)⁵ յատուկ տիրապետներուն հետ առանց բացառութեան գերամեծար (Spectabiles) աստիճանը, եւ զինոնք ստով հաւասարացոց փոխանորդներու՝ իրենց նախկին մեծներուն: Աստիճանաբար ասեանէ ասեան եղած բողոքներու մասին յեականա հետեւեալ կարգադրութիւնն ըրաւ:

Դոր կուսակալներն իբր կայսրական բարձրագոյն գատաւոր — secundum sacri auditorii formam — կը վճռէին իրենց գաւառներէն եկած ամէն բողոքները, եւ այն՝ մինչեւ 500 սիւուսի (solidi) արժողութեամբ վճէրու մէջ — ἄχρι πεντακοσίων ναμισμάτων — այլ եւս վերջնականապէս ամէն իրաւական միջոց չզօրանցնելով⁶, իսկ աւելի մեծ խնդիրներու մէջ, եւ կամ երբ իրենք վճիռ մ'արձակած էին իբրեւ առաջին

ասեան, այն ասան բողոքը կ'ուղղուէր ուղղակի կայսրական արքունի ասեանին, այսինքն Պրետորաց վերակացուն (Praefectus praetorio) եւ կայսրական պալատան գանձապահին (Quaestor sacri palatii)¹, եւ որովհետեւ այս նորագոյն թեմաքաղաք եղած էին Ասիական եւ Պոնտական (Asiana եւ Pontica) վիճակաց փոխանորդութիւնները (Vicariat), ռուսի Եռասիրանոս անոնց տակաւին ձեռացած միւս պաշտօնները փոխարեցնելու առաւձմէր Ասիական թեմին համար (Dioecese Asiana) Պափաւան Գոնիւգիոյ Եռասիրանիան եւ նոր Կոմէսիւն (Comes Justinianus Phrygiae Pacontianae) եւ Պոնտական թեմին համար՝ Ա. Գաղատիոյ Կոմէսիւն (Comes Galatae primaes)². իսկ Պոնտական վիճակին (Tractus Ponticus) համար փոխանորդ մը կրկին հաստատուեցաւ 548ին միայն³:

Այս մասնական օրէքներուն յարդրեց 536 Եռուարին սկիզբը բողոքարկութեանց վրայ ընդհանուր կարգադրութիւն մը՝ Յրիբոնիանի ուղղուած 23րդ հրովարտակը (III Non. Jan. post. Beliasarii v. c. cons.)⁴: Ասոր առաջին գլխոյն մէջ բողոքման վերջնական վճռաժամը (fatale decendii) յընդհանուրն միայն որոշուած են՝ փոխանակ հին իրաւաց բողոքման կարճ ժամանակամիջոցներուն. երկրորդ գլուխը կը հայտնայ իսկ կայսր առջեւ ըլլալէ դատաստանը. աստիճանաբար ասեանէ ասեան բողոքը համար արժող կարգադրութիւնները կը գտնուին երրորդ եւ չորրորդ գլուխներուն մէջ, ըստ այսմ պետութեան արեւելեան երկիրներէն եղած այն բողոքներն, որ տասը լիար ուկույ արժէք ունեցող — ad decem librarum auri quantitate — խնդիրներու կը հայտն, ալ այնուհետեւ մայրաքաղաքին⁵ գլխաւոր գատաւորներուն առջեւ պիտի չհանուին, այլ Եգիպտոսի եւ Լիբիոյ համար աւագոսատաֆան վերակացուէն (Praefectus augustalis)⁶, արեւելեան թեմին համար՝

¹ Nov. 23 e. 3. Nov. 24 e. 5 i. f.
² 24-27 հրովարտանքերը 535ին միեւնոյն օրը հրատարակուած են Թուակտուսու՝ XV Kal. Jan. Beliasario v. c. cons.
³ Երկուսն թուական ալ է՝ XVII. Kal. Aug. Beliasario v. c. cons. Հեղեոնպոնոսոս գաւառը կազմուեցաւ նախկին Պոնտական Պոնտոս եւ Հեղեոնպոնոսոս գաւառներէ. Nov. 28 Praef.
⁴ 85 e. էլ 418. Ծան. 1:
⁵ Պրետոր Պոնտիոյ, Լիկաոնիոյ, Թրակիոյ, Պափղաքոնիոյ, Կոմէսիւնի, Հեղեոնպոնոսոսի, Իսաւրիոյ, Իսապիոյ Comes per Isauriam տիրապետը (Not. dign. Or. XXIIX) պէտք է այս միջոցներուն ջնջուած ըլլայ, զմաստի Հիթարիոն (Parthey 39) կը յիշէ՝ Իսաւրիոյ եպարքոսութիւնը՝ Գասերեղի մը սակի:
⁶ Nov. 24 e. 5. Nov. 25 e. 6. Nov. 26 e. 5. Nov. 27 e. 2. Nov. 28 e. 8. Nov. 29 e. 5.

¹ Nov. 24 e. 4. Nov. 25 e. 5 6 3.
² Երկուսն ալ Nov. 8. Notif. § 3. 4. յառաջ կը ընդունին իբրեւ գերամեծար: Երկու փոխանորդներու բարձունքն ու անոնց սոց. զրուած կոմէսները բարձրագոյն կը շնչուուին Nov. 24 e. 4 եւ Nov. 20 e. 6.
³ 84 հրովարտակով:
⁴ Արքեպ. Եռասիրանիան սահմանած էր (L. 37 C. de appell. 7. 62. a. 529), որ կայսրն եղած բողոքները, երբ ինչպէս 10 լիար ոսկիէ աւելի չէր, ընէր ու վճէր կայսրն առանձնապէս տեղապահ մը:
⁵ Ասոր աստիճանէ անմիջապէս Պրետորաց վերակացուէն ետքն ու փոխանորդներէ հաւաք:

արեւելեան կոմէսէն¹, եւ Ասիական ու Պոնտական թեմերուն գաւառներուն Տամար անոնց Տամար յատկապէս որոշուած գերամեծար արանց (viri spectabiles) կողմէն, — «այսինքն՝ կոմէսներ կամ փոխհելպոպոններ կամ պրետորներ կամ շափաւորողներէ, որոնց յատուկ կերպով յանձնած ենք այդպիսի վէճերը վճռել», — (կիմացունի վերայիշեալ եւ ապա նոյն պատուոյ աստիճանաւ անուանելի կուսակալները) «փոխանակ տեղապահի կայսեր», (vice sacri cognitoris) դատերը պիտի վարուին եւ վերջնականապէս պիտի վճռուին՝ չթողլով ամէն անգրագոյն բողոքի տեղի (nulla post sententiam definitivam appellatione porrigenda²): Իսկ այն պարագաներու մէջ, ուր Գերթեմեծար կուսակալներուն վճռոյն գէտ բողոք թնոյլ տրուած է (ըստ այսմ այն խնդիրներու մէջ, ուր գուժմարը 10 լիտր սոկիէն աւելի է, կամ այն պարագայի մէջ, ուր անոնք առաջին աստեանն ըլլալով վճիռ առած են), բողոքը կ'երթայ կամ կ'ուղղուի միայն եւ միայն՝ Պրետորեանց վերակազմուի եւ պալատան գանձապահին տեսանը³:

23րդ հրովարտակին հանուելէն ետքը, 536 տարուոյ ընթացքին մէջ՝ վերն յիշատակուածներուն նման դեռ շատ մը գաւառներու Տամար նմանորինակ մասնական օրէնքներ հանուեցան: 2րդ հրովարտակ 30րդ (XV. Kal. April. p. o. Belisarii o. v.) կապպաղովկիոյ Տամար, որուն փոխհելպոպոն նոյն պէսանկախ ձեռնհասնութիւն տրուեցաւ մինչեւ 500 սկուտի (solidus) վերաբերեալ խնդիրներու մէջ⁴. Եւ նոյն օրը հանուած 31րդ հրովարտակը Տայ գաւառներու Տամար, որոնց վրայ վերը խօսուած է: Ետջորդաբար ելաւ 102րդ հրովարտակը (IV. Idus Jun. p. o. Belisarii) Արարիոյ շափաւորողին եւ 103րդ հրովարտակը (Kal. Jul. p. o. Belisarii) Պաղեստինի փոխհելպոպոն Տամար, գաւառական օրէնքներուն միակն, որ միւսներէն տարբերելով՝ 23րդ հրովարտակին տասը լիտր սոկուոյ գուժմարը իբր որոնչ սահման կը հաստատուէ⁵: 548 տարուոյն մէջ (XV. Kal. Oct. Imp. Div. Justiniani P. P. aug. anno XXI)

Պոնտոսի նորահաստատ փոխանորդին Տամար հանուած կարգադրութեամբ դարձեալ 500 սկուտը, մէջտեղ ելաւ¹:

քանի մը կէտեր տակախ կարօտ են լուսաւորութեան: 24րդ հրովարտակի 5րդ գլխոյն եւ 25րդ հրովարտակի 6րդ գլխոյն մէջ Պիսի-դայի եւ Լիվանոնիայի Պրետորներուն Տամար տրուած դատական ձեռնհասութիւնն որոշելու ժամանակ՝ բացորոշ կերպով մասնանկիշ վճիռի բողոքի վերաբերող նոր հրատարակուած կայսերական սահմանադրութիւն մը², որ սակայն մեզց աւանդուած հաւաքածոյցն եւ ոչ մէկուն մէջ կը գանուի: Անկարելի է, որ անով 23րդ հրովարտակը հասցուի, ինչու որ թուականին նայելով, որուն հարազատութեան վրայ տարակուսելու ամենեւին տեղի չկայ, ասիկայ 24րդ եւ 25րդ հրովարտակներէն աւելի յետնագոյն է. բայց աստի վերեւ յառաջ բերուած — «Որոնց յատուկ կերպով յանձնած ենք այդպիսի վէճերը վճռել» — խօսքերը ակնյայտի ցոյց կու տան յառաջագոյն տրուած գաւառական օրէնքները: Ուստի երկու հրովարտակներու մէջ գանուած յայտնի վկայութեան համեմատ, որ 31րդ հրովարտակով ալ հաստատութիւն կը գտնէ³, արդեամբք եւս գոյութիւն ունեցած է այսպիսի հին, մաւրաբար 535ին տրուած հրամանագիր մը: Արդ Թուստինիոսու այնչափ անխելք եղած պիտի չըլլայ, որ քանի ժամանակ մէջ կատարելապէս նոր բովանդակութեամբ երկու օրէնք հանած ըլլայ. հին սահմանադրութիւնն եւ 23րդ հրովարտակն ըստ այսմ բոլորովն իրարու յար եւ նման եղած պիտի չըլլան: Կրնայ ընդունուիլ, որ անիկայ միայն նոր կազմակերպուած գաւառներուն հայած եւ ասոնց Տամար կանոնաւորած ըլլալ գատական իշխանութեան յարաբերութիւնը, մինչդեռ 23րդ հրովարտակը — նկատի չառնելով բովանդակ պետութեան Տամար արժէք ունեցող երկու առաջին գլուխները — արեւելքի բոլոր թեմերուն Տամար իրաւական իշխանութեան խնդիրը կարգի դնելու սահմանուած ըլլալով՝ ըստ այսմ ալ բացարձակապէս ընդհանրական զօրութիւն եւ արժողութիւն

¹ Յարակուսական կը ձայն իտալիոյ նոր կոմսի՝ գերամեծարութեան աստիճան ընդունելէն ետքը՝ Արեւելեան կոմսի իշխանութեան տակ ձեցած ըլլալը:
² Nov. 23 c. 8.
³ Nov. 23 c. 4.
⁴ Ու. եւ. Բ. Գապպաղովկիոյ գաւառները, որ մինչեւ նոյն ասեան իրենց գոյութիւնը պահած էին, Վր գաւառի վերածուեցան այժուհետեւ, Nov. 30 c. 10.
⁵ Nov. 103 c. 1.

¹ Edict. Just. 8 c. 1 § 2.
² Nov. 24 c. 5 — «Որովհետեւ վերջերս հրատարակուած կարգադրութեամբ մը սահմանած ենք, որ 500 սկուտէ մեր քննող իրաց Տայոք բողոքը քննուի գերանձուորութեան աստիճան ունեցողներէն» Nov. 25 c. 6՝ «Ըստ մեր վերջերս դրած օրինոցը»:
³ Nov. 31 c. 1 եւ 3 «Եւ որովհետեւ մեր ջանքն այն եղաւ որք եւն»:

ունէր: Բովանդակութեան կողմանէ երկուքին մէջ եղած ուրիշ տարբերութեանց վրայ վարճ յիշատակութիւն պիտի ըլլայ: Այսպէսով կը բացատրուի, թէ Տին օրէնքին ետեւէն անփշապէս Նոյն ելլելով եւ բովանդակութեան կողմանէ ալ այս նորը գաւառական մասնաւոր կարգաւորութիւններուն տեղը բունն ըլլալով՝ Տինը հրովարտակներու ծածօթ հասարակութիւնց մէջ մուտք չբանելով շուտով մոռացութեան մատնուած է:

Յատուկ գծուարութիւն պատճառած է ի վարճը 23րդ հրովարտակի տարը լիար սոկոյն եւ մասնական օրինաց 500 սկուտին մէջ եղած տարբերութիւնը¹: Կոստանդիանոսի գրամական բարեփոխութենէն ի վեր մէկ լիար սոկոյ արժեքին համեմատութիւնը կոխուած ոսկեգրամներու հետ (aurei, solidi) միշտ կայուն կերպով Նոյն մնաց, այսինքն 1: 72², եւ այս համեմատականութիւնը նաեւ Յուստինիանոսի ժամանակները որեւիցէ փոփոխութիւն չէ կրած, եթէ նկատի չառնուիք նուազ արժեքաւոր արծաթի եւ պղնձի դրամներու ընթացքին փոփոխութիւնը: Իւր օրինաց շատ անդրուած մէջ՝ ոսկին եւ սոկուտը՝ իրը հաւասար օրինական արժողութեամբ դրամներ՝ կը գործածուէին թողակի եւ նմանօրինակ վճարումներու ատեն³, որով անպատճառ հաւասար եւ համարժեք գրուելու է 10 լիար սոկին = 720 սկուտին: Ի յատկապէս գունն մերժելու է նաեւ այն անհիշելի կարծիքը, իրը թէ սոկոյ արժեքին իրը 300% նուազեցման մը հետեւութեամբ 10 լիար սոկին = 500 սկուտի եկած ըլլայ: Ասիկայ կ'երեւայ թէ Յուլիանոս կարծիքն եղած ըլլայ, որովհետեւ իւր հրովարտակաց համատեղութեան մէջ 23րդ հրովարտակի գունն մէկ տեղը «decem librarum auri»՝ խաղը՝ «quingentorum aureorum»ով (500 սկուտ) փոխանակած է: Ապա ուրեմն հակասութիւնը լուծելու համար եղած այս հնարքն ընդունելն չէ:

¹ Culaeius, Novellarum constitutionum imp. Justiniani expositio. Colon. Agripp. apud Joannem Gymnicum a. a. 190—192. Biener, Geschichte der Novellen Justinians 511, 512.

² Mommsen, Gesch. d. röm. Münzwesens, 1860. 777. Hultsch, griechische u. röm. Metrologie, 2. Aufl. 1892, 327 ff. Marquardt, Röm. Staatsverwaltung, II, 26 ff. L. 18 C. Th. de suscept. 12: 6 (Valentinian. et Valens. a. 381) եւ սակի «ազուս»՝ L. 8 C. J. de suscept. 10: 72.

³ Nov. 24, Nov. 25, Nov. 27 եւ ճ:
⁴ Julian. c. 91. Culaeius անդ կ'աւարտէ փոխակալ D aureorum՝ DCCXX կարգաւ:

Գարձիւղ ունայ այսպէս պատճառաբանած են. 23րդ հրովարտակն իրը յետագոյն օրէնք՝ յատկապէս արուած 24—28րդ հրովարտակներէն այնպէս վեր է, որ այդ ինչդական տեղերն ալ փոխանակ 500 սկուտի՝ 10 լիար սոկի դրուելու է: Յակայն այս լուծման դէմ՝ սագծուարութիւնը կ'ը, որ ինչպէս տեսանք, 500 սկուտը աւելի ուշ ժամանակ արուած օրէնքներուն մէջ ալ կայ, իսկ այս բանը օրէնսդրին մէկ սիտիլին կամ անմտաբերութեանը վերագրելու բնա պատճառ չկայ: Ասիկ զատ կը մնայ յիշատակել, թէ 23րդ հրովարտակ իրը յետագոյն ընդհանուր օրէնք (lex posterior generalis)՝ Տին մասնական օրէնքներն ամենեւին չի խափաներ:

Յարբերութեան լուծումը պէտք է փորձել ուրիշ ձևերով. եւ ըստածը կրկնելու վտանգով իսկ՝ պէտք կայ անգամ մ'ալ զառնել կուսակալաց իրեւ գերամեծար գառաւոր բողոքը նկատողութեան առնելու ձեռնհասութեան: Լաւ միտ դնելով 23րդ հրովարտակին եւ Նոյնին մէն մի գաւառի համար արուած օրէնքներու հետ յարաբերութեան, կը տեսնելք սա մտաբերութեան արժանի իրողութիւնը, թէ յուզարի ատենական երկու իշխանութիւն զանազանելու է:

1. Կուսակալի վերին ատենական իրաւասութիւնն՝ իւր յատուկ գաւառին համար եւ իւր գաւառէն եղած բողոքները: Այս վերին ատենական իրաւասութիւն ունի կուսակալը հանդէպ ստորակարգեւէլ գառաւորներու, քաղաքային պաշտօնատարներու, քաղաքաց պաշտպաններու (Defensor) եւն¹, ինչպէս նաեւ փոխանորդ գառաւորներու, բաւական իր ստեղծ գերամեծարներու կարգէն շրջան: Եթէ վէճի առարկան 500 սկուտէն աւելի չէ, այն ատեն — ինչպէս որ 24—30րդ հրովարտակները (31րդ եւ 103րդ հրովարտակներն առ այժմ նկատի չենք առնուր) միայն հաստատած են —, այս զեպքերու մէջ կուսակալի որոշումը վերջին ատենն կը կարգէ եւ վերջնական է: Եւ իրաւասական այս որոշումը 23րդ հրովարտակով ալ փոփոխութիւն կրած չէ, մասնաւորապէս կուսակալին գաւառներէն եկած այս բողոքներուն համար 10 լիար

¹ P. Nov. 15 c. 3 § 2 եւ c. 5՝ քաղաքաց պաշտպանները ձեռնհասութիւն ունեն միշտ: 300 սոկոյ հասնող գումարներու: Եւ ստեղծ դէմ եղած բողոքը կ'ուզարեւ կուսակալներու: (Ստորագրած կամ օգնական գառաւորներու (judices podanei) նկատմամբ Տինն. Nov. 82 c. 4.

սուկ օրոշեալ գումարը 500 սկուսի տեղ զերեւոյ ձեւ Եթէ այս հրովարտական 3րդ գլխոյն մէջ Ասիական ու Պոնտական թեմերուն կոմս. ներք, փոխհիւպատոսները եւ այլ գերամեծար դատարոնները Ազգատական վերակացուն եւ Արեւելից կոմէսին հասարակատուած են աստիճանաւ — որոնց երկուքն ալ թէեւ շատ մը գաւառներու վրայ հսկողութիւն կընէին, բայց յատուկ գաւառ մը չէին կառավարուի —, սակէ կրնայ եզրակացուիլ, թէ հոս գրուած կանոնը, մասնաւոր 10 լիտր սուկ օրաւ ասական չափը չ'արժեք այն բողոքներու համար, որոնք բուն անոնցմէ կառավարուած գաւառներէն կու գան: Ատնց համար արդէն նախորդ գաւառական կարգաւորութեանց մէջ օրինական կանոններ գրուած էին: Այս կանոնները, ինչպէս արդէն ըստք, 23րդ հրովարտական հետ ի միասին ի զօրութեան մնացած են եւ իբրեւ մասնական օրէնք ի վեր են քան նոյն հրովարտակէ: Միայն այսպէսով կը բացատրուի, թէ 23րդ հրովարտակէն ետքն ալ դեռ իւրաքանչիւր գաւառի համար նմանօրինակ օրէնքներ կրնային հանուիլ:

2. գերամեծարութեան աստիճան ունեցող կուսակալներու վերին գատական իրասուութիւնը իրենց սեպհական գաւառէն դուրս եւ ինչ ինչ գրացի գաւառներու վրայ: Թիւ 1ին մէջ յիշուածէն բողոքովն տարբեր այս բողոք ընդունելու իշխանութիւնն է, որ 23րդ հրովարտակէն մէջ օրինակէ կարգադրուած է: Այս բողոք ընդունելու իշխանութեան նկատմամբ նախաոր կարգադրութիւններ սակէ յառաջ ալ կրնան ցոյց տարուիլ եւ հաւանաբար ինչ ինչ փոխանորդներու բարձման հետ անունութիւն ունին, այսպէս զ. օր. Պիտիդիոյ եւ Լիկանոնիոյ նախկին վերակացուններուն դէմ՝ յառաջ քան անոնց Պրետորութեան բարձրացումը՝ եղած բողոքները կ'ըլլային Ասիական փոխանորդ փոխանակող Պակասեան Փիւռիդիոյ կոմէսին¹, եւ նմանօրինակ իշխանութիւն տրուած ըլլալու է Ա. Գալլիսիոյ կոմէսին ալ Պոնտոսի գանազան գաւառներու համար: Արդ 23րդ հրովարտակէն այս կարգաւորութիւններն Արեւելքի համար ընդհանրացուցած եւ մասնական որոշմանը ճշդած է: Ըստ այսմ այս մասնաոր իրասուութիւնն ունին՝

ա) ոչ թէ ամէն կուսակալ, այլ միայն Ասիական եւ Պոնտական թեմերու:

բացորոշ կերպով առ այս իրաւասութիւնն ընդունած կուսակալները եւ մէկ քանի Արեւելից թեմին վերաբերողները¹.

բ) ոչ երբեք գերամեծարութեան նոյն աստիճանն ունեցող կուսակալաց հանդէպ, այլ միշտ ստորին աստիճանն ունեցող (clarissimi, Praesides եւն) գրացի կուսակալներու հանդէպ: Վերջիններու ըլլայ առաջին կամ ըլլայ նաեւ երկրորդ աստիճանի (Instanz) մէջ տրուած վճիռներուն դէմ բողոքն այլ եւս պիտի չ'ուղղուի փոխանորդին կամ Պրետորաց վերակացուն, այլ գրացի գաւառի մը մասնաորապէս առ այն կարգուած գերամեծար գատաւորի մը (iudex aepetabilis), որ այդունի դատարանի ձեւակերպութեանց համեմատ դատելու եւ վճռելու իրաւունքն ունի²:

գ) Այսպիսի դէպքերու՝ եւ այն մի միայն ասոնց մէջ — եւ ոչ թէ ունտակ գացող դէպքերու մէջ — գերամեծարին վճիռ վերջնական եւ վճռական է այն ամէն ինչդրներու մէջ որ մինչեւ 10 լիտր սուկ կը հասնին:

Թէ 23րդ հրովարտակի ճշմարիտ իմաստն այն է, կը հետեւի անուղղակի, ինչպէս էլ 423, 426 ցոյց տուեցաւ, 30րդ գլխոյն բացատրութենէն, եւ ուղղակի կը հաստատուի 4րդ գլխով՝ զոր անոր յաւելուածն ու մեկնութիւնը համարելու ենք: Հոս, աստիճանաբար ստորնագոյն ասեանէ առ բարձրագոյն ասեան ընթացող պահելու համար, բողոքներու գերամեծար գատաւորի մը ուրիշ մը առաջումը կ'արգելուի, եւ միեւնոյն պատճառաւ³ կայսերական փոխանորդ գատաւորներու (եթէ գերամեծարի աստիճանն ունին) վճռոյն դէմ բողոքներ ընդունելու իշխանութիւնը կը բարձուի գաւառական կուսակալներէ. եւ այս այսպէս յառաջ կը տարուի. "Իսկ գաւառաց նախագահներէն եւ միլիկ դրուած գատաւորներէն, եթէ գերամեծար գատաւոր չեն, յիշեալ քաւակութեան սահմանին մէջ կը կարգադրուի:"

Ուրիշ խօսքերով. միայն ստորին աստիճան ունեցող կուսակալներու եւ գատաւորներու վճիռներուն դէմ՝ եղած բողոքները կրնան

¹ Գորակեր չկայ, որ Պակաս. Փիւռիդիոյ է: Ա. Գալլիսիոյ կոմէսները ալ այս իշխանութիւնն ունեցած են: Արեւելից թեմին մէջ այս բացառիկ դիրքը տրուած է Պաղեստինի փոխհիւպատոս. Nov. 103:

² Nov. 23 a. 8 — sacro auditorio adhibito — vice aeri cognitoris. Այս բանաձեւերու մասին հմտ. Bethmann-Hollweg, տեղ III, 836:

³ "Չըլլալ թէ կարծուի թէ գաւառ ոչ աստիճանաբար, այլ սխալ տեսնուած է:"

գրացի գաւառին մէկ գերամեծարին ուղղուիլ, եւ միայն այս բողոքներու ատեն 10 լիար սուկոյ որոշիչ չափը նշանակութիւն կը ստանայ: Իսկ թէ Բ կէտին մէջ յիշանուած այս դէպքերուն հաճախ 500 սկուտի գումարը պահպանուած չէ, պարագայէս անով կը մեկնուի, որ ինդիրը հոս մասնաւոր եւ բարձրագոյն իրաւասութեան վրայ էր, եւ ըստ այսմ վերին զատարարին իշխանութեան սահմանն ալ կրնար բարձրացուիլ:

Թէ եւ որոշ, ճշգրիտ տեղեկութիւն ալ չունենանք, թէ մէն մի գաւառ որ գրացի գերամեծարին կ'իյնար¹, այսու հանդերձ այս նկատմամբ մեր աղբիւրները գտնէ երկու օրինակ մեր առջեւ կը դնեն: Այս օրինակներէն մին մեր առջեւ կը դնէ 31րդ հրովարտակը՝ Հայաստանի համար: Ինչպէս գիտեմք, նոր կազմակերպուած չորս գաւառներէն երկուքը՝ Բ. եւ Գ. Հայք՝ նախագահներու, ուստի թեմակալներու ներքեւ դրուեցան, իսկ միւս երկուքը գերամեծարներու ներքեւ, այսինքն Ա. Հայք՝ Փոխհեղուտի մը եւ Գ. Հայք՝ Կոմիտի մը ներքեւ²: Այս աստիճանաց յարաբերութեան եւ 23րդ հրովարտակին համապատասխան էր, որ Բ. Հայոց բողոքները՝ Ա. Հայոց փոխհիւպատին, եւ Գ. Հայոց բողոքները՝ Բ. Հայոց Կոմիտին իրր մերձուող գերամեծար գաւառներաց ներկայացուէին: Ընդհակառակն Ա. եւ Գ. Հայոցմէ եկող բողոքներու համար մասնաւոր որոշողութեան մը պէտք չկար, որովհետեւ անոնց կուսակալներուն առ այն ունեցած իշխանութիւնը մնաց: 31րդ հրովարտակի մէջ 500 սկուտի յիշատակութիւնը յամենայն դէպս ստարակոյ յառաջ կը բերէ, ինչու որ ըստ սկզբանց, տասը լիար սուկոյ գումարը կը սպասուէր: Եթէ սակայն ինդրական տեղին աւելի մանր քննուի³, պիտի տեսնուի, թէ հոն երկու գերամեծարներուն ատեւ

նական իրաւասութեանը սահման մը որոշուած չէ, այլ լոկ պատճառաբանելու համար, թէ ինչու միւս երկու Հայաստանները մէկու Հայաստաններուն ենթարկուեցան, կը կցուի այն ի հարկէ ոչ շատ ուղղամիտ գիտողութիւնը, թէ կայսեր ջանքն եղած է մինչեւ 500 սկուտ արժողութիւն ունեցող ինդիրներու մէջ բողոքները մայրաքաղաքի գատարաններէն հանել եւ զանոնք գրացի գերամեծարներուն վերապահել: Սակայն փոխհիւպատոսին՝ ինչպէս նաեւ Կոմիտին կողմանէ 23րդ հրովարտակին գործադրութեան բնաւ չէր հակառակեր այս գիտողութիւնը. ուստի Բ. եւ Գ. Հայոցմէ եկող բողոքներու պարագային պէտք էր որ 10 լիար սուկոյ գումարը իրենց համար որոշիչ նշանակութիւն ունենար:

Պաղեստինեան երեք՝ Ա. ա ղ Ե ի ն, Երկրորդ եւ Երրորդ Պաղեստինեան գաւառներու կուսակալներէն¹, միայն Առաջինը Յուստինիանու ձեռքը 103րդ հրովարտակով փոխհիւպատ եւ գերամեծար եղաւ, մինչդեռ միւս երկուքը միայն իրր պարզ նախագահ մնացին: Արդ՝ կայսրն 23րդ հրովարտակի ոչուոյն համաձայն միեւնոյն ատեն անոր յանձնեց վերին գատական իրաւասութիւնը միւս երկու գաւառներուն վրայ եւ անոր սեփականեց բողոքները — *էէ էχατέρας Παλαιστίνης (երկու Պաղեստիններէ)* — եւ այն՝ անվիճելի կերպով վճռելու իրաւասութիւն տալով անոր մինչեւ տասը լիար սուկոյ ինդիրներու մէջ, քանի որ հոս ինդիրն էր օտար գաւառներէ եկող բողոքներու վրայ², Միւս կողմանէ կայսրը, 548ին Տրդ ալեքանի հրովարտակաւ Պոնտոսի երկրին փոխանորդին զիրքը նորոգած միջոցն, 500 սկուտի գումարը սահման գրուուցար, ստոր համար, վասն զի ինդիրը լոկ իրեն իրաւասութեան սահմանին մէջ եղող եւ ո՛չ թէ օտար երկիրներէ եկած բողոքներու վրայ էր³:

Հռոմէական աստարակութեանց յարաբերութեանց վրայ իօսք եղած միջոցն՝ էջ 412

¹ Պոնտական թեմին մէջ միայն երկու գաւառ — Bythinia եւ Galatia salutaris — կար, որոնց զուգիւր գերամեծար չէր: Հասու աւելի էին պոսպիտի գաւառներ առեկան թեմին մէջ զ. օր. Պամփուս, Փոխիգիս, Կարիս, Լիւսիս եւն: Սակայն պէտք ենք նկատել որ Ասիոյ կուսակալը փոխհիւպատ էր եւ գերամեծար. ասոր ձեռքին սակի էին բաց ի իւր գաւառնէ՝ նաեւ Հեթանոսներու եւ կղզիք գաւառները: Notit. dign. Or. XX. Nov. 8. Notit. § 2.

² Nov. 31 e. 153 — «այնպէս որ չորս Հայքերէն երկուքը Գերամեծարի սակ են՝ մին փոխհիւպատի եւ միւսը կոմիտի, իսկ երրորդն ու չորրորդը՝ գահերեցներու:»

³ Nov. 31 անդ. «Մեր գիտումն է, որ մինչեւ 500 սկուտ համար իօսք դեմ եղած բողոքները մեր մայրաքաղաքը առաքուելու չեն, ուլ մերձուող այն զատարարն, որ գերամեծարութեան աստիճան ունի:»

¹ Notit. dign. Or. II գիտեք արդէն երեք գաւառայինքնը Palaestina, Palaestina secunda եւ Palaestina salutaris. առավել: որուն զիւսուար քաղաքն էր Կեսարիա, հիւպատի մը տակն էր: Նույնպէս Hierocles 43. 44. Հմտ. Kuhn, տիք II, 318ff.

² Nov. 103 e. 1. «Լուի մէն մի Պաղեստինէ իրեն բերուած բողոքները՝ մինչեւ 10 լիար սուկոյ:»

³ Edict. 8 e. 1. § 1. «Գաւառ ունեցածն ալ՝ այսուրեք կայսերական զատատանարան՝ ուս տակն որոն՝ 500 սուկէ անկէ չեղած ինդիրները բնեւոր — հոն ըստ կրականց գաւառնէ՛ր — Ասորիս չափաւորինն համար Nov. 102ի մէջ բացայայտ որոշում չկայ:»

յիշուեցաւ 529 տարին՝ հրատարակուած օրէնքը՝ L. 5 C. J. de temp. et repar. app. 7, 63՝
 րուս մէջ Եռաստիհանս կայսերական արքունիք
 բողոք ներկայացընելու ժամանակամիջոցները
 սահմանած ասեմ կը յիշէ նաեւ Հայաստանէն
 եւ ազգերէն գաղիք բողոքները¹։ Թէ հոս խնդիրը
 սատարապնելու կողմանէ տրուած վիճիտե-
 րուն դէմ բողոքի մասին ըլլայ, անկարելի կը
 համարուիմ. այս տեղը պէտք է կապակցութեան
 մէջ դնել Հայաստանի զինուորական յարաբե-
 րութեանց վրայոք Եռաստիհանոսի բարենորո-
 գական կարգադրութեանց հետ, որոնց վրայ
 վերը խօսուեցաւ։ Ըստ այսմ սատարապութեանց
 համար, անոնց ուրոյն գաւառի մը միացուելէն
 ու վերածուելէն յառաջ, երկու կողմէ անուա-
 նուեցան Հայաստանի զօրաց Մագիստրոսին ներ-
 քեւ, եւ ասոնք իրենց զինուորական իրաւասու-
 թեան հետ, զր ունէին նաեւ միւս կողմները, 1
 տեսակ մը քաղաքական իրաւասութիւն ալ ի
 գործ դրած են։ Մակայ կողմներու դէմ
 տրուած բողոքներուն, յուսարինեան L. 38 C. J.
 de app. 7, 62 կարգադրութեան մը համաձայն,
 վճիռ կու տար՝ կայսերական արքունի գատա-
 րանի վրայէն ձեւաւցուած, պաշտօնէից վերակա-
 ցուէն եւ պալատան դանձապահէն բաղկացած
 յանձնաժողով մը²։ Սատարապութեանց մէջ կու-
 մէսներու դէմ բարձրացած այս կարգի բողոք-
 ները կապ ունին L. 6 cit. հետ։

Հայկական յարաբերութիւններուն կար-
 գադրութեան կցեց Եռաստիհանս նոյն երկիր-
 քերուն մէջ նիւթական իրաւունքի բարենորո-
 գում մը բառնալով ամուսնեան ու ժառանգ-
 գական իրաւանց մէջ ի հետեց զօրոջ մասնական
 իրաւական սովորութիւններն եւ հաստատելով
 հռովմական իրաւունքը՝ եթէ տակաւին հոն ի
 զօրութեան չէր։ Ժառանգական իրաւանց մէջ՝
 հակառակ ելաւ կայսրը կանանց օրինական ժա-
 ռանգական յաջորդութեան իրաւունքն զըրկ-
 ման, ամուսնական իրաւանց մէջ՝ կանանց սովո-
 րական գարձած վաճառումն՝ որ ինչպէս շատ
 մը կէս քաղաքակիրթ ժողովուրդներու, նոյնպէս
 Հայոց քով ալ ի գործածութեան էր։ Արդէն
 535ին հանուած էր օրէնք մը՝ յուսարինեան ճա-
 նօթ 13 հրովարտակներուն երրորդը³, որով
 աղկիանց եւ մանչերու հաւասարապէս ծնողաց

ժառանգն ըլլալու իրաւունքը կը կարգադրուէր.
 յաջորդ տարին կայսրը՝ Յիրգ հրովարտակն եւ
 միաժամանակ նոյն հրովարտակն բացայայտ կեր-
 պով մասնամը ընելով հանց երկրորդ կարգա-
 դրութեան մը, շիրգ հրովարտակը⁴, որ կը հրա-
 մայէր ընդհանրապէս ամէն օրինաւոր ժառան-
 գական դէպքերու համար հռովմական իրաւանց
 տրամադրութեան համաձայն իրական եւ արա-
 կան ազգականաց մէջ հաւասարութիւն եւ ամէն
 տեղ ու միշտ հռովմական օրէնքներուն գոր-
 ծածութիւնը, եւ այնու նաեւ լուծելայն կանանց
 գերեզմանութեան պարսաւելի զեղծումը կը
 խափանէր⁵։ Երկու օրէնքներն ամէն տեղ իրարու
 հետ չէին համաձայնի, մանաւանդ իրենց գոր-
 ծադրութեան դրուելու ժամանակին նկատա-
 մամը⁶, եւ ասոնք պատճառ ալ սուրին շարք մը
 անդրադոյն խնդիրներու, որոնց մասին սակայն
 հոս խօսիլն զանց կ'առնուիք։ Միայն կէտ մը
 շօշափենք, այսինքն արդեօք այս երկու օրէնք-
 ներն ամէն հայ երկիրներու, թէ միայն որոշ
 մասերու համար հանուած են։ Թէ Յիրգ հրա-
 մանագրի եւ թէ Յիրգ հրովարտակի ընդհա-
 նուր կերպով բռնուած վերագրութիւններէն
 կրնայ հետեւեալի, թէ երկուքն ալ ամբողջ
 շորս հայական գաւառներու համար դրուած
 են։ Ասոր հակառակ կ'ըլլէ սակայն այն, որ
 ասոնցմէ երկուքը (Բ. եւ Գ. Հայք) արդէն,
 զարեւրէ ի վեր իբրև գաւառ՝ հռովմական պե-
 տութեան վերաբերած էին, եւ դժուարաւ կրնայ
 ենթադրուիլ, թէ նոյն գաւառներն այնչափ եր-
 կար ասոնց հռովմական պետութեան իրաւուն-
 քէն եւ նոյնից գործածութեան զեղծ եղած
 ըլլան. մինչդեռ տարակոյս չկայ, որ Ասալին
 Հայք (յուսարինեան Գծ 2 Հայաստան) եւ Գ.
 Հայք (նախկին սատարապութիւնք) մինչև Եռու-
 տիհանու կառավարութեան ասեմ իրենց սեպ-
 հական իրաւանց ու իրենց սովորութեանց հա-
 մաձայն կառավարուած էին, եւ հռովմական
 իրաւունքն իրենց մէջ արժած պիտի ըլլայ։

1 Dat. XV. Kal. Apr. post cons. Belisarii v. c.
 1 Nov. 21 e. 1. — «Նշելովէս մեր (ժառանգական)
 օրէնքն պահուելու է Հայոցմէ եւ այս կէտին մէջ Հայոց
 օրէնքները Հռովմականներէն խտորաւ չեն — վասն զի
 ամէնքը Հռովմ. օրէնաց հպատակ են, որ հրամանագիր
 բացայայտ կերպով Հռովմական օրէնաց պարտասու-
 թեանը վրայ կը խօսի. «Մասն զի այս պատճառաւ արդէն
 մեր օրէնքները հոն խաւրթեցրն»։
 2 3դ հրամանագիր ԳԸ. 1, § 1Ը կանխիչ արժողու-
 թիւն պիտի ունենար մինչև Եռաստիհանու թագաւորու-
 թեան սկիզբը, իսկ Nov. 21 e. 2 կանխիչ արժողութիւն
 պիտի ունենար ժամանակին ինչեկտիսինի 14դ տարուոյն
 սկիզբէն, որ է ըսել 1 Սեպտ. 535/536։

1 Թուականն է՝ Dat. XV. Kal. Dec. Chalcedone
 Decio v. c. cons.
 2 P. Krüger L. 38e կը զնէ 529ին։ Թուականը
 կը պակասի.
 3 Dat. X. Kal. Aug. Belisario v. c. cons.

Հոս աւելցընելու է հետեւեալն ալ: 21րդ հրովարտակը ուղղուած էր Ա. Հայոց տակաւին նորոգ կարգուած Ա կ ա կ ի ո ս փոխհիւպատին, որուն, ինչպէս գիտեմք, միանգամայն յանձնուած էր իշխանութիւնն այն ստորագրութեանց վրայ, որոնցմէ Գ. Հայր ձեւացած էր¹, թեպէս եւ Յրդ արքունի հրովարտակին մէջ կը պակսի անունն՝ առ որ ուղղեալ է, սակայն բնագրին մէջ գործածուած ատղոսնե՞ն² կասկածի տեղի չի մնար, թէ միեւնոյն Ա կ ա կ ի ո ս եղած ըլլայ այն, որուն ուղղուած էր այս օրէնքն ալ: Այսպէս ի նպատ ասոր կը խօսին պարագաներու շարք մը՝ մինչեւ ասորին մը հասանականութեամբ թէ Յուստինիանոսի ձեռք բարձուած ազգային առանձնապատու սովորութիւնք ի զօրութեան էին միայն նախկին Մեծ Հայաստանի եւ ստորագրութեանց սահմաններուն մէջ, եւ թէ այս պատճառաւ նոյն կրկին օրէնքներն ալ գրուած են Հայաստանի այս մասերուն համար միայն:

ԳՐ. Կ. ԳԻՆՏՆՈՐՈՔ
Գեղմ. Թղմ. . Մ. Վ. ՆՈՐԵՆՈՒՆ



Ա Ճ Ե Ա Ր Հ Վ Գ Ր Ա Վ Ա Ն

**ՍՐ. ՓՐԿՅԻ ՎՅՆՈՅ ԵՐԶՆԵՐԳՐՈՒ-
ԹՐԻՆՆ Ի ԿՐԻՒԿԻՍ**

Պապեռոնի գղեկին (գարգիթ 2-անբըր Գ-լ-է) հարուային արեւմտեան կողմը, Չ ժ ա շ հ ե ու Ց ե լ Ն յ յ ի վերին ընթացքին նկարչագեղ ու բուսուէտ մէկ խորանօրին մէջ, գրեթէ անմատչելի ժայռորմի մ'եռանկրեւածներն ճակատին յեցած կը մնան տակաւին աւերակները հին մեշտասանի մը, Գ ը Ն Գ-լ-է, որ է հին Ս. Փրկչի անուագ, 1241ին կառուցուած: Աստուծոյն թիպագարհօրհօր հրամանաւ եւ ծախիւք: Անուշա ճարտարգետական եւ շինողանական հանգամանաց ու որպիսութեան մասին մանրամասն եւ ստույգ տեղեկութիւններ կը պակսին ինձ տարարխտարար, ըստ որում ոչ զքցայվայր յաշուած է մտեն զննել քննել գանոնք՝ գ ժ ու արամայոց դիրքին պատճառաւ: Իր պատմականն ալ ցարդ կը մնայ անլայտ, եւ ոչ մի յի-

շատակարանի մէջ կը հանդիպէք արքունաշէն սյգվանքին անունն: ԱՄՍ. Փրկչի անուագաւ շաւգրաւ է իր այն ութնեւտասանողան ընդարձակ արձանագրութեամբ, որ՝ յանուն Աստուծոյնայ թագաւորհօր՝ փորագրուած է եկեղեցւոյ դրան աջակողման արտաքին որմին երեսը, եւ զոր բազմավատակն ՚ 4. ՎՄ. Սիդիլեան 1876ին ի Վիլնի կա ուղեւորութեան միջոցին հեռագրիտակաւ կարգացած ու ընդօրինակած է: Այս արձանագրութեան բաւական յաշու մէկ լուսանկարը, զոր աղանարար տուա ինձ գերման բանասէր բարեկամ Տիար Ե. Սթիվալտ, խնամօք բաղդատելով Ախտա- ի օրինակին հետ՝ որ 4. Վ. Սիդիլեանի ընդօրինակածն է, գտայ ինչ ինչ տարբերութիւններ ու նկատելի կէտեր, զոր ստորեւ կը ներկայացնեմ բազատարբ հին ընթերցումներ:

Ըստ ՍԻՍՏՐՈՒՆԻ: ԻՄ ընթերցումս:
Ի ԹՎ ոչ

Շինեցաւ տաճար Սուրբ Շինեցաւ տաճար Սք Փրկչին եւ անուագաւ հրամանաւ եւ ծախիւք թագաւորհօրհօր Աստուծոյն հարստահար հարստահար տունն աշտութից — ըստ Տն հրամանի Տեառն հրամանի, Որ ոչ առնու առնու զեռալ իւր եւ գայ զկին իմ զկին իմ չէ ինձ արժանի. կամ որ կամ Որ սիրէ զուսոր եւ զգուսոր զգուսոր իւր չէ — ինձ չէ — ինձ արժանի: Արդ արժանի. Արդ սա բազում անգամ ի մահ անգամ ի մահ զեռալ զանձն եղեալ զանձն մի առաքելի իւր փոս արտարհեա հեա եւ հաստատութեան հանգարտութեան — եկեղեցաց, ըստ այնմ հոգեցեաց, ըստ այնմ Հովուի իւր քաղ զանձն իւր զնէ ի վերա ոչխարաց, եւ ըստ վերա ոչխարաց, եւ ըստ Պապեռոնի թէ սյնեալի ի իւրեաց — Աճ զաշխարհ — Աստուծոյ մինչեւ զորդին իւր միածին ետ ասպէս եւ կամաք Հոգ. վան հաւատացից, եւ եկ ինքն սիրեաց զմիս յունալ ընդ անձին եւ ընդ նալ ընդ անձին եւ ընդ Այ խաւսելով ըստ այնմ թէ զանաւրեւութեան իմ զպատմեցից եւ հոգայցից թիւն իմ պատմեցից եւ հոգայցից ըստ մեզայ իմոց եւ թէ զարհիւրեալ լուռ եւ միայն ի տան, տալ հոյզ զերես զն կա յոյս Յ Արդ տալ հոյզ զերես զն կա յոյս: Արդ ուներ սա է զուսոր, զմի իրզին Ալ իրզին Ալ թիգեցուց Հայոց — զպանծային եւ զգեղան զննն եւ զին առաքելու զննն զննն: Եւ զի որդին թեամբ զննն զննն: Եւ զի որդին զերեսեղ արքեպ. թագութեւ եւ զք որդին Սմբատ սպա-

¹ Աս կերպարանութիւնը մասնաւոր կ'ընէ 21ր հրովարտակին յաւաղարանը:
² Nov. 21 — "24ր գերմանեարութեւնը, Edict. 3 c. 1 — "24ր Գերմանեարութեանը"